

Այսու ամենայնիւ մեր Սահառունին, որն ու շատ հաւանականաբար եկեղեցական մը, քահանայ կամ եպիփոսոս մըն է, ինչպէս ուրիշ շատ նիւթերու մէջ, մեր նպասակին հնա սրան չելայսէս կը ծառայէ. եւ նոյն իսկ իրեւ թեթեւութեանցը պարտական ենք որ առ միջոցին, պյու նիքն բարսղի պատարագին հայտական թարգմանութեան կասարուած ատեն՝ մըզ առատ ծանօթ ութիւն կու տայ, նախ՝ բորդ գրուածըն պցոսի կոտորեր անկէ զոգելով Ներսիսի ի Ձերաւու պատերազմին ըրած աղջրին մէջ, եւքն ալ՝ Զուիթից երիցու վլայերու ատեն՝ ըրած աղջրին, եւ վերջապէս՝ Մամբէրէի Նշայրանցին մէջ պանչէլիք մը, իրաւ կամ տուատ պատմելով, կու տայ մեղի առ թարգմանութեան վրայ համառօտած պատէկիր մը, որն որ մեր հայ օրինակներուն հետ այնչափ համեմտ կ'ելլէ. այնպէս որ շատ անձամ կ'ուղղէ իսկ մեր հիմակուան օրինակները:

Մեզի առ այժմ ստիպում մը չկայ առ գրքին երկու նախորդացայներուն վրայ խօսելու: Ալսնցմէ առաջնորդ՝ Քարոզութիւն Թաթէկի եւն, ոչնորդ առարկանուիր թէ Ասուիթք Ը.ի. մէջ հրատարակաւան է, 12^{րդ} դարու ձեռագրէ մը 1853ին ի ըստ ընծայուած. բայց ստուգիւ հնա գոնէ Տօնականաց կամ Ճառավարաց հասարակ եղած այլ լուսութիւններ՝ մանաւանդ սկիզբները՝ յաճախ ըլլալով, Շնացյն կամ Հաւաքցն օրինակ մը կը սպասուի առ ասորի բնագիր նանեցն գրութեան, որն որ չէ թէ մինակ Մ. Խորենացւոյն, հապա մեր Սահառունոյն ալ, ինչպէս տեսանք, ծանօթ է՞ իսկ երիցորդը (Ազաթմանեղու), որուն յարգը պնդափ պատմակն չէ, (վասն գիրստ պայմ առ բացանթիւ կ'կայաբանութեանց կարգը պէտք կ'ըլլայ գասել՝ որոնց նահատակներուն դյումիւն ստոյդ, բայց պատմութիւնը սակաւ մասամբ կամ ըստ դյացութեանը մինակ ստոյդ է), որչափ վլրդապատական: Անոր համար կրնայնիք հնու ինչ մեր նպաստակին յարմար գոնել՝ իրօք պատարագի համարգամի մը եւ յարդու յաջրդու: Կամունքն վրայ ձեռւուած աղթք մը կը գն էն էւ պայտատանաց կունակութեանը մինակ ստոյդ է, որչափ վլրդապատական: Անոր համար կրնայնիք հնու ինչ մեր նպաստակին յարմար գոնել՝ իրօք պատարագի մը ծանուցիչ մասունք չունի, հապա մինակ հնա նախերգանի մը նիւթն եւ ընդարձակութիւնը անորոշակի:

ԴԻՑՈՂՈՒԹԵՐԻՆ ՐԼ

Կ. Պոլսէն Պր. Գ. Յ. Պասմաննան ուղարկած է մեզ Մինասայ Թոխաթիւոյ Պր. ի վերա Օլահաց երկիր Հայութուն, պատմական գործոյն, զրո մնց Համայնքի անցնաւ սուրբութ Թ. Եւ էնին մէջ հրատարակած էնքն, կրորող մէկ ծննագանին ապաբեռթիւններն, զրո սուրբութ կը նննք: Պր. Գ. Յ. Պասմաննան իւր յիշնաւ մնացակին արդէն 1886ին Մասիսի մէջ (Թ. 3632-3837) հրատարակած է, որ եւ գոնիթէ մնրինին չափ ընթիւ յօթի:

ՏԱՐԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ՕՐԻՆԱԿՈՒ ՊՐ. ՊԱՍՄԱՆՆԱՆԻՆ

- Ցան 2. — “Ի ուրանակառ Արքէնին:” ո.
- “Եւաս ոսիքն ուորք խորանին:” ո.
- 25. — “Եւունտ փառակ մորին մուտին:” ո.
- 29. — “Եւ փայտի պէտ խորտին:” ո.
- 31. — “Զորո այրեցն և առցուին:” ո.
- 33. — “Զդլութ տանակեցն եւ չուրիւթին:” ո.
- 40. — “Պատասխանից հոյոց ուէն:” ո.
- 42. — “Թէ վշտու հաւաս հոսքին:” ո.
- 49. — “Ավետարանին իւղորուցին:” ո.
- 54. — “Եւ զնուրեան առնն ոյբէցին:” ո.
- ” — “Զումնարի և գումնին:” ո.
- 56. — “Եւ զըրեանցը սպեցին:” ո.
- 57. — “Այ շաբար պիղծն վարէս:” ո.
- 71. — “Եւ լուս գոնձով հոբետին:” ո.
- ” — “Հիւրամեծար եւ տիղուին:” ո.
- 88. — “Ակեղեցեաց սուխի օրէն:” ո.
- 89. — “Ցեաւանինապալ բառունուրին:” ո.
- 92. — “Եւ ցերեան նոր կրուին:” ո.
- 94. — “Երեւն երիք լավան անկան:” ո.
- ” — “Դարբուննեան վարեցն:” ո.
- 98. — “Ցառակ եւ հոյոց ուէն:” ո.
- 99. — “Աւուկ իւր ուորք առննեաց:” ո.
- 106. — “Եւ եմ դարիկ հոյուսութիւն:” ո.

Ի ՐԱԿԱԳԻ ՏԱԿԱԿԱՆ

Ի ԲՈՒԽԱՆԵՔ Հ Ա Ց Ո Տ

Զ.

Հոգուուն Քատարանապրոց Հնամպերիի:

(Ըստական անէւան)

4. Ժառանգութեան իրաւումնեա:

Ա եր բոինք, որ կայոց ժառանգութեան իրաւումնեան նախական կողմանկան պատական էր, եւ Յուստիֆանու իւր իշխանութեան առենայն կրոգի կը Խնար կանաց հաւատարութիւնն հասաւուել: Անիկոյ յաջորդաց զաւակաց մասին, եւ ասորական - Հռուկական իրաւունց § 1ն որ ուստիրաց եւ գոտեաց ժառանգութեար հաւատար իրաւունց վրայ կը խոսի, անցաւ հայ իրաւունց: Ավել պէրի գոտաստանապրոց Գլ. 116ը կը հրամայէ Հաւատար բաժանումն — պէտք է որ ըլլայ եւ տրուի թէ զանեաց եւ թէ զանեաց հաւատար ժառանգութեաներ: Ասա այս որոյմանք ալ գործածութիւնը կը այս առանցքութեան հաւատար բաժանումը զանց առնելլ, ինչպէս հիմայ պիտի տեսնեկը, եւ եղարց եւ քերց կարգեն մէջ Յուստիֆանուսի սկզբունքն ընդհան-

¹ Հմատ, հանե կ մնակը իրաւագիրք եւ ։